



Երևան, 27 Յունիս, 2025

## ՏԵՐՈՒԱԿԱՆ ԱՊՈՔ

(Միասնաբար արտասանուած)

Իմասպութիւն Հօր Յիսուս, կուր ինձ իմասպութիւն վբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա վիս. Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

## ՍԱՂՄՈՍ 121

### ԱՍՏՈՒԱԾ ՄԵՐ ՊԱՀԱՊԱՆԸ

Աշքերս դէպի լեռները կը բարձրացնեմ,

ուրկէ օգնութիւն պիտի գայ ինծի:

Օգնութիւնս Տիրոջմէն է որ պիտի գայ,

որ արարիչն է երկինքին ու երկրին:

Անիկա թոյլ պիտի չտայ որ փորձանքի մէջ իյնաս,

որովհետեւ քու անքուն Պահապանդ է Ան:

Արդարեւ, Ան չի ննջեր ու չի քնանար,

իր ժողովուրդին Պահապանն է Ան:

Տէրը քու պահապանդ է, քու հովանի պաշտպանդ է, կողքիդ կանգնած:

Ոչ ցերեկ ատեն արեգակը քեզի վնաս պիտի տայ,

ոչ ալ լուսինը՝ գիշեր ատեն:

Տէրը ինք քեզ պիտի պահէ ամէն չարիքէ, եւ քեզ պիտի պահպանէ:

Տունէդ դուրս ըլլաս թէ ներս՝

Տէրը ինք քեզ պիտի պաշտպանէ, այժմէն մինչեւ յաւիտեան:

### ՃԱՐԱԿԱՆ

Ինձ օգնութիւն ի տեառնէ Աստուծոյ իսրայելին եկեսցէ:

Զի՞նա է տէր տերանց եւ Աստրւածյալուենից.

Ինձ օգնութիւն ի տեառնէ Աստուծոյ իսրայելին եկեսցէ:

### ԱՊՈՔ

Օգնէ մեզի, Տէ՛ր, օգնէ մեզի, ով մեր փրկիչ Աստուծու, Քու մեծ անունիդ փառաւորութեան համար: Տէ՛ր, փրկէ մեզ եւ քաւէ մեր մեղ-քերը, Քու սուրբ անունիդ համար: Սուրբ եւ պատուական խաչիդ հովանիին տակ պարսպուած եւ խաղաղութեան մէջ պահէ Քեզի ապաւինած եւ Քեզի յուսացող ժողովուրդդ: Փրկէ մեզ տեսանելի եւ անտեսանելի թշնամիներէն: Արժանի ըրէ գոհութեամբ փառաւորելու Քեզ, Հօրդ եւ Սուրբ Հոգիին հետ միասին, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

## ԾԱՐԱԿԱՆ - ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԹ

Սուրբ Աստուած, սուրբ եւ հզօր, սուրբ եւ անմահ, որ յայտնեցար վասն մեր, ողորման մեզ: (X3)

Փրկել զմեզ ի փորձութենէ եւ յամենայն վփանգից մերոց:

Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք: Վասն լսելի լինելոյ Տեառն Ասպուծոյ ձայնի աղաջանաց մերոց՝ բարեխօսութեամբ սուրբ Ասպուածածնին, եւ իշանելոյ ի վերայ մեր ողորմութեան եւ զթութեան Տեառն Ասպուծոյ: Ամենակալ Տէր Ասպուած մեր, կեցն եւ ողորմեա:

## ԾԱՐԱԿԱՆ-ԱՊՈՁՔ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Ամենասուրբ Երրորդութիւն, առու աշխարհիս խաղաղութիւն:

Եւ Հիւանդաց բժշկութիւն, ննջեցելոց արքայութիւն:

Արի Աստուած Հարցն մերոց, որ ապաւէն ես նեղելոց:

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսուս Փրկիչ մեզ ողորմեա:

## ՍԱՂՄՈՍ 77

ՄիհիթԱՐՈՒԹԻՒՆ ՆԵՂՈՒԹԵԱՆ Մէջ

Բարձրաղաղակ կը դիմեմ Աստուծոյ,  
բարձրաձայն կը դիմեմ Աստուծոյ, որպէսզի լսէ զիս:  
Երբ նեղութեան մէջ ըլլամ՝ Տէրը կը փնտոեմ,  
ամբողջ գիշերը բազկատարած կ'աղօթեմ,  
բայց իմ հոգիս չի միհիթարուիր:

ԶԱՍՏՈՒԱԾ կը յիշեմ ու կը հեծեծեմ.

որքան կը խորհիմ՝ այնքան աւելի կը վհատիմ:

Չես ձգեր, ով Տէր, որ աչքս փակեմ,

եւ խոռվիս՝ խօսելու իսկ կարող չեմ:

Կը մտաբերեմ հին օրերը,

անցած-գացած տարիները:

Ամբողջ գիշերը մտքիս մէջ նոյն յանկերգը կը դառնայ.

որքան կը խորհիմ՝ այնքան հոգիս հարց կու տայ. –

«Միթէ Տէրը յաւէտ պիտի մերժէ՞ մեզ,

եւ այլեւս մեզ բնաւ պիտի չընդունի՞:

Միթէ այլեւս պիտի դադրի՞ ողորմելէ,

կամ թէ ընդմիշտ վե՞րջ դրաւ իր խոստումին:

Միթէ Աստուած իր բարեգութ ըլլալը մոոցա՞ւ,

կամ բարկութեան մէջ խեղդե՞ց իր գթութիւնը»:

Եւ ես ըսի. – «Ինծի ցաւ է,

որ Բարձրեալին վերաբերումը փոխուած է մեզի հանդէպ»:

**ՄԽԻԹԱՐՈՒԹԻՒՆ ՆԵՂՈՒԹԵԱՆ ՄԷԶ 77:1-10**

Ասաֆի կողմէ գրուած 77-րդ այս Սաղմուը, հեպաքրքրական վերնագիր մըն է որ ունի, «Մխիթարութիւն նեղութեան մէջ»: Իրապէս, ի՞նչպէս կարելի է մխիթարուիլ երբ նեղութեան մէջ ենք: Ընդհակառակը, նեղութեան ու դժուարութեան պահուն շաբ աելի յուսահափութիւնն ու անորոշութիւնն է որ կը փիրէ, քան մխիթարութիւնը: Ահա այսավի վիճակի մը մէջով կ'անցնի Ասաֆ, եւ ան կը հանդիսանայ օրինակ այսօր մեզմէ իրաքանչիրին, երբ մենք ալ նեղութեան մէջ մխիթարութիւն փնտուելու եւ ունե-նալու ճիզին մէջ, կարդանք այս Սաղմուը եւ փորձենք դեսնել անոր մէջ այն մխիթարութիւնը որ Ասաֆ կ'ունենայ:

Ասաֆ իր նեղութեան մէջ դէպի Ասպուած կը վագէ, Ասպուծոյ կը դիմէ, եւ քնական արդարայպութեամբ, այնպէս ինչպէս որ կը զգայ: Բարձրածայն կը դիմէ Ասպուծոյ: Այլ խօսքով, ամէն ոյժով: Եւ եթէ առաջին անգամը բաւարար չէ, ապա՝ երկրորդ անգամ: Կրկնակի ըսելը ցոյց կու փայ, եթէ առաջին անգամ չէ, գոնէ երկրորդ անգամ երեսի լսէ: Պարասիստ է որ կը սպասէ, կարծէք մեղմ Ասպուած չի լսեր, ապա՝ բարձրադադակ որպէսզի լսէ:

Ասաֆի վիճակը, ոչ միայն ցերեկը, այլ նաև գիշերը, եւ ամբողջ գիշեր, բայց հոգին իր հանգիստը չի գտներ, չի մխիթարուիր: Բայց կայ նաև այն երեւոյթը, ուր յաճախ մեր հոգին չուզեր մխիթարուիլ, նոյնիսկ եթէ Ասպուած կու փայ այդ մխիթարութիւնը, որովհետեւ այնքան նեղութիւնը ծանր է, որ կը կասկածինք փրուած մխիթարութեան վրայ:

Զարմանալիօրէն, որքան զԱսպուած կը յիշէ, այնքան աւելի կը հեծեծայ, որքան կը խորիի այնքան աւելի կը վիափի: Չէ որ Ասպուած ուրախութեան, մխիթարութեան եւ խաղաղութեան աղբիր է ու պէտք է ըլլայ, ինչպէս կրնայ ըլլալ, որ Ասաֆ աւելի կը վիափի ու կը հեծեծայ: Որովհետեւ հոգին չուզեր մխիթարուիլ, որովհետեւ մեր մքրերը խաղաղ չեն, եւ ասպուածային լոյսը կարծէք խաւարի կը վերածուի, ահա այս ժամանակ է, որ կարծէք մահը կը փնտուենք, որ վերջ դրուի այս վիճակին:

Այնքան ծանր է վիճակը, որ նոյնիսկ աչքերը չեն փակուիր, որպէսզի քի մը հանգստանայ: Գիրքը քնանալը այն պարզեւն է, որ փրուած է Ասպուծոյ կողմէ հանգստանալու, կազդուրուելու: Երբ մեր մքրերը զբաղ են, մբահող են, դժուար թէ քնանանք: Այլ խօսքով, երբ մեր մքրերը հանգիստ չեն, մար-մինն ալ անհանգիստ վիճակի մէջ կ'ըլլայ: Տակաւին, այնքան խոռվի մէջ է, որ նոյնիսկ խօսելու կարող չէ:

Ասաֆ կը փորձէ, այս իր նեղութեան մէջ, անցեալի օրերը յիշելու, մի զուցէ անկէ մխիթարութիւնն մը ունենալու համար: Երբ անցեալին լաւ օրեր ունեցած ենք, որպէսզի ձեւով մը մխիթարուինք կը փործենք անցեալը մքրաբերել:

Ամէն գիշեր Ասպուծոյ փառաբանանքի երգեր կ'երգեր, բայց ահա այն նեղութեան մէջ, նոյն հար-ցումը յանկերգի նման մքրին մէջ կը բողանցէ, ըսելով. «Միթէ Տերը յաւէք պիփի մերժէ՛ մեզ, եւ այլեւս մեզ բնաւ պիփի ընդունի՛: Դաղրի՛ ողորմելէ, վե՛րջ դնէ Իր գուած խոսքումին: Բարեգութ ըլլալը մոռնայ: Բարկութեան մէջ խեղդէ գթութիւնը»: Այս բոլորը, սակայն, ցոյց կու փան, թէ Ասաֆ եւ Խրայէլի ժողովուրդը այս բաները պեսած էին Ասպուծոյ կողմէ արդարայպուած: Այլ խօսքով, Ասպուծոյ հոգածութիւնը հանդէպ Իր ժողովուրդին, Անոր ընպրութիւնը, ողորմութիւնը Անոր գուած խոսքումը Աբրահամին, Խահակին, Յակոբին եւ անոր սերունդներուն: Անոր գթութիւնը հանդէպ Իր ժողովուրդին: Ահա այս բոլորը ցաւ կը պարճառէն Ասաֆին, որովհետեւ կարծէք այնպէս կը զգայ թէ Ասպուած փիխած է Իր վերաբերումը անոնց հանդէպ: Ահա թէ ինչպիսի միքրեր կու զան, երբ մարդը այնպիսի ծանր նեղութեան վիճակի մէջ կ'ըլլայ, որ արդէն յուսահափութիւնը գինք կը պարէ, մինչեւ որ եփ վերադառնայ ինքինքին եւ սկսի յիշելու Տիրոց մեծ գործերը:

**Պահապան ամենայնի Քրիստոս,**  
**աջ քո հովանակի լիցի ի վերայ իմ ի տուէ եւ ի գիշերի,**  
**ի նասիի ի տան, ի գնալ ի նամապարի,**  
**ի ննջել եւ ի յառնել, զի մի երբեք սասանեցայց.**  
**եւ ողորմեա՛ քո արարածոց եւ ինա բազմամեղիս:**